

ի յիշաւակ գմէն մեր նախնի բժշկաց՝ Միջ-
թարյա Հերացւոյն, Ամբրոտօվալմայ և Ասպարյա
Սեբաստացւոյն, որոնց բժշկական գրուածոց ծը-
ռունդ պէտք է համարվինք անհկանի խաւառորի
եւ դեռ շատերու բժշկարաններու:

Խաչատրոն պատկես ճաշխալէն ետեւ
Կ'ողէի գեռ Խօսիլ իւր գործյն վրայ, թուել
մանաւանդ մի առ մի այն գեղեցիկ բաժիկան
բառերը, զբանիքանից ու նիսնակիրդ բժիշկն
մեր խաչատոր քործանակ է իւր փրկիկ աշ-
խատակ թեան մէջ. սակայն համական եւ հա-
մամիտ մեր գիտական Բիւզանդացյն Ստորոշմի,
զննութ' ուրիշ ձեռագիրներու բազում արաւանեան
խապէս Հջեւը պէտք պարզուն, և մերապա-
հեմ, յաջորդակըն պատեհ առթիւ:

Հետիւրութեան ի իր ժամանակին միակ հայ
բժշկական երկր չէր և զայտածնայ զուկաս կա-
թուղիկուսն Հայրապետութեան օրեն, պարսկին
Քրիստոս 1780 ևն 1799 թուեականաց ժամա-
նակամիջնին մէջ, ունեցած ենք նաեւ ուրիշ
բժշկական վաստակներ. Ֆիշշ Խաչատրիք Հե-
քիմարանին գրուած առանց 1783 թուին է որ
Կերոր Պալատացեցին կը թարգմանէ Սիմեոնի Մա-
գիստրոսի Յառակե կերպոց դրանեւան ընթացի որդը և
նեւ քանի մը տարի յետու 1789 ին Հոռացացեցի
Քայլանթարեան Պետրոս բժիշկը կը զրէ իր
գեղեցիկ Բժնաւուն: Մեր տկար գրչին նիւթ ե-
ղած են՝ արդին 18^{րդ} դարու վերջնին քառորդի
հայ բժշկութեան պատիւն եղղն պար երկու ան-
մահ քոծերը. սոցա ծննդեան ժամանակներուն
մէջ առել՝ 1787 թուին ալ Խոսկուայի մէջ
կընդունակուի բաւական ընդարձակ Հաստ-
աց բժիշտուն մը զոր երկու տարի յառաջ բա-
րեկամ մը նուեր ստացած ըլլալով, այժմէ
ի խոսանամ նիւթ ընել մէկ տրիշ գրու-
թեան:

ՏԱՐԱԾՈՒՅԹ 8. ԹՈՐԴՈՄԵԱՆ

Հ Յես սրբակը՝ թիւ 1928, ամի 1890 յուշիսի 3-ին՝ “Համարույ անօդելու” թիւ 1 յունիսարի 1892 ամի, էջ 31:



բ 1 թ 4 չ 8 տ թ ի ւ ն

ՊԵՏԱԿԱՆ Դ. Յ. ՊԵՏՎԵՐԵԱՆԻ ՔՆՆՈՒԹԵԱՆ
Դ. ԽՈԲԵՆԱՑՑԻՑ ՄԸՆԴՆ

8. Տաղող հատուածք բանական ժամանակ՝ յստաշ
իսկարուածք է օճ թքատարակութիւն։ Այսոր կը յա-
տարակին զան որ երկու կողմուն ալ լուսի որդյ բա-
նակուից մեջի համար վերջացած կը համարիա։ Եւ-
լուս է ըստ որ յօրնաւեհ շատ կարծեաց՝ մանաւանդ
լեռնականաց՝ համախու շնիր, պատասխաններուն
շատ որ վացագութէ է։ Յօրնածին նախանասու ուղարկի
վհաճակ եւ հարցումունք լի ոոց զարդուածք է ադան-
դակի կամ երսու գէմիք։ յօնթ.։

“ Համբեսաւոյն ” հրատարակութեան
անցեալ Դեկտեմբեր ամսյ համարի մէջ կար-
դացի զ. Պետքէրանիմ ի յօդուածը Ռ. Խո-
րենացւ պատմութեան աշխարհաբար թարգ-
մանութեան եւ ինազիր և տառապարթեան
մասն, պն որ եւ եմ զիած եւ ուղարկած իզ-
միքեան կուակի յանձնած ողովնն:

Սահմակ Մեսրոպեան հանդիսի մէջ յան-
ձնաժողովի ատենակալիր Արք. Ակրբեան հայրը
կարդացած է յանձնաժողովի առեղեկիրը, ուր
ի միջի այլը ասած է նաեւ. « Յանձնաժողովով
որոշեց վերապաշտել իրեն քննեաց ունենաւ առունել
յայսանել կամ չայսանել ի հանգէսոս, ինչպէս
նաեւ չկարդալ առելեկարդաց այն մասները՝ որ
մասնաւոր հանդամանար առելի յանձնաժողովս
լուսաւորելու հր ծառայն քան թէ հանրու-
թիւնը»: Այս որոշումը արած է յանձնաժողովը
ինչ ինչ պատճառների համար, որոնք յիշուած
են նցն առելեկագրի մէջ, որոց երեւամ է որ
գրաւածքների մասին արտած կարծիքները պէտք
չէ հրատարակուին. բայց ահա երա տարիք
անցնելուց հետոյ՝ յանձնարձ լցու է առեւում Պ.
Ուշրպէքեանի յօդուածը « Հանդեւ Ամսէրէց»
մէջ :

տեղ՝ կարգացել՝ որ ես իմ աշխատութիւնս
միայն բանաւեներին եմ ուղած. եւ եւնուրու-
թե-մի կամենում է աւելորդ եւ անօգուտ հա-
մարիլ այն որ ըստ նիքեան օգտակար է: Կե-
ռուի թիճ ատել՝ որ իմ նպատակս չէ Հասկա-
ցուած ամենեւն. ես այս աշխատութիւնը գրած
ժամանակ ոչ թէ միայն բանաւեներին աչքի
առաջ եմ ունեցած, այլ եւ գովոցի յետին ա-
շակերտին, ուստի աշխատած եմ քերականա-
կան կանոնները բացարեղով՝ մատչելի եւ
ըմբռնելի կացուցանել նոցա խորենացւց պատ-
մութիւնը: Բայց յայսամանէ այս ուղարկմեանս փ-
նպատակն էլ այն է եղած՝ որ խորենացւց քե-
րականական կանոնները ու բառագիտական բա-
ցարութիւններն առանձին ամփոփուած ընթին
մի տեղ: Խորենացւց նկատմամբ ես այս ուղ-
ութիւնն այնչափ օգտակար եմ համարած՝ որ
բառական շամարելով այն նույն որ գրած էի,
այժմ աւելի ընդարձակած եմ: Հարկաւոր եմ
համարած խորենացւց բոլոր երկախորութեանց
մէջ գործածուած բառերը համեմատելու ու ճշգել
եւ կանոնները մէկը միւսով պարզել: Այս էլ
գեր քիչ է, կազմած եմ խորենացւց քերա-
կանութիւնը, եւ այժմ էլ զբաղած կապել
բառարան:

Այս յառաջաբանից յետոյ ասում է՝ “իմ
գնահատման ի հաստատութիւն բառական պի-
տի միամարիմ խօսիլ առաջին վերայ, եւ
այն. եւ իմ գիտողութիւններից առաջ բերե-
լով գրքի խորագիրը” (‘Ծննդաբանութիւն Հայոց
մեծաց’), իրաւոց համարում իմ կարծիքը նոյն-
պէս (4շ. 1թ.) “զամենյն ընտիր Հայոց մեծաց
եւ փրունց, հասկանալ ունին եւ ուսունին:
Բայց միաւած է համարում մին որպէս թէ կա-
մեցած եմ ասել՝ թէ “մեծ ու փար Հայք բա-
ցարութիւնը աշխարհագրական իմաստով չըր
կարող գործածել խորենացն Աշխարհագրու-
թեան մէջ: Ես դիմաւորութիւն չեմ ունեցած
երբեք պարզին մի կարծիք յայսնել, եւ ոչ էլ
առած եմ թէ խորենացն այդ բաժանմանըները
չեմ գիտում. այլ լոյն կամեցան եմ ասել՝ որ
ոչ խորենացւց պատմութեան եւ ոչ էլ նորա-
ուրիշ գրուածքների մէջ յշխաւ է այդ բա-
ժանումը. եւ թէպէս Աշխարհագրութեան մէջ
կայ, ասկայն գիտականներից պարզուցուած է
(Ք. գտականեան) որ այդ աշխատակիրութիւնը
նորան չէ. բորբոքին միաւ հասկացորդութիւն:

Այնուհետեւ ասում է. “Եւելինակը լաւ
բացարութիւն մը կու տայ գրածեալ Ա. գրքի
առաջին դլսոյն վերագրի այս բառերուն “Մով-

սինի խորենացւց յաղագութեան մերցայ յիմկանան
այսամբ բանից Սահակյա բագրատուն ոյ խնդալ ո-
քերականորէն ձեւի վերածելով զայն պատէն
“Այսամբ բանից Մովսիսի խորենացւց յաղագու-
թէ մէկնանն մերցայ Ասահակյա բագրատուն ոյ խնդ-
ալու: Ես այս տողերի գրութեան ձեւին մէջ
քերականական մի մեծ միաւ եմ նկատում,
միաւն այն է՝ որ է սիշտանն ես այսպէս բաժան
չեմ գրած, այլ գրած եմ իսլիւնն նիշցէս եւ
է բնագիրը: իսկնա ե՞ր արդենք բաժանն է գրած
և ինչ հման վերայ: Դիմն գրութեան ձեւից
պատէն է երեւում: որ է տառը նախիքի է հա-
մարած, բայց նմբացարութեալ որ եւ է քերակա-
նական որենքուն եւ անհապանամի բար տեղու-
մը: զեւոք էր տիտեցած լինե՛ր որ այս բառի ուղա-
զականը թէ խորենացւց եւ թէ մեր տարի մա-
տենագրաց մէջ երկու կերպ գրուած կայ: Այլուն
եւ խիշտն: ըստ պատմ եւ խորենացն կրկնած է
այս մինչնշնը. (ԳԱ. ԳԼ. Գ:) “Աւելորդ համա-
րելով զարտարանցն երկրորդել յուղին իսլիւնն
առասպելը: Անշուշտ գիտէ նաեւ՝ որ յուղին
նախագրութիւնը սեռական հոգով է պահան-
ջում ինդիքի, առաջ ասում ենք յուղի հորդոյ:
Արդ աս բացարութեան հմանն վրայ ուղիղ
գրութիւնն է իսլիւնն եւ ոչ է սիշտանն: Խորե-
նացւց մէջ այսպիսի բառեր շաբան կան, որոնց
եթէ բանաւերը տեղեակ չէ, եղան իսկ առաջին
քայլագիրին կը միավիլ. յայտնի է ուրեմն թէ
բառագիտութիւնն ինչ օգտա ամին, որ ինքն
աւելորդ եւ ի զուր աշխատութիւն է համա-
րում:

Սոցանից յետոյ սկսում է յայտնել իր
հետաքրքիր կարծիքները եւ ասել որ “կան մեր
հեղինակի կողմանէ իրբ ուղագոյն առաջար-
կուած թարգմանութեան ձեւեր, որնկը բառե-
րով տարբեր են աւելի քան իմաստով” (ան-
շուշտ իւր կարծիքով): Եւ մէջ է բերում (Ա.
ԳԼ. Ա.) մի երկար պարբերութեան միայն սկզբի
այս մի քանի բառերը: “Ա որով անեանեմ եւ
զայ, զի եթէ որբ յառաջ քան զեղուղ, եւ ա-
սում է թէ “Ա մի պարբերութեան մէջ միաւ կը
գտնէ, քան զի եթէ շաղկաբր աւելագրութեամբ
է առածած թէ արգմանուած, բայց առանց այդ
եթէն յետագայ աղա ուրեմն շաղկապը անիմաստ
կը մայ, : Բայց էր մէջ չէ բերած ամբողջ պար-
բերութիւնը, որպէս զի ընթերցողը հասկանար
թէ արգելոց առաջ ուրեմն անիմաստ է մում
աղա ուրեմն շաղկապը թէ ոչ, եւ աւելացնում է
թէ այս ուրեմն է գոյն ոճի եւ բացարութիւնն համար:
Բայց մի բան չէ կամենում նկատել՝ որ իմաստը

բոլորքին աղաւաղուած է, եւ ոչ էլ աւելաց գրութեամբ էնից շաղկապր կապուած է յետագայ շաղկապին հետ, մանաւանդ աւելըրդ բառ և սերով էլ պարբերութիւնը ծոխացրած, որնոք բանագիր իմաստն էն նեմացնում եւ ինչ է նախացնում, ընդգրածակառ եւ բնագիրը փափուաւմ, թաքրմանուկելու է ինչպէս որ կայ կանոններին հաւատարից, եւ արդէն իմաստը պարզ եւ հասկանալի է:

Յիշենք յաջորդը. “Արդ այնոքիկ, որք եւ ու անձնու հարսէքան ստահ առնել եւ անուն

յշատակի յախսարհի թողով, զի՞ արդեօք եւ մեղագրութիւնն մեր այնպիսինցին ի ճահ պատահիցիք գեւս մեծագոյնն ի նոցանէ գահանչելու եւ որ ինչ հնագոյն քան վնասա, (Ա. Գլ. Գ.): Այս պարբերութեան մասին ասում է նու, «Յաշխարհաբար թարգմանողն ուղիղ խօսքին խմաստ առաւ եւ աննագամայն կանոնաւոր պարբերութիւն կազմել, սաստ ի Ա-որդ որժանէ լուն որդեսն եւ Ե-որդ որժանէ լուն որդեսն ուղիղ գաղտնական առաջնական անձնն եւ ոչ էլ իրանց անսամբլ իշխատակը թողով աշխարհաւում: Եւ կարող ենք արդեօք պահանջել անցանց աւելի մեծագոյն, այսինքն՝ այն գործերի յիշշատակը, որոնք կատարուել են աւելի հին ժամանակներում: Զե կամենումնեստեկ՝ որ ընազիր տաղերը թարգմանութեան մէջ վեր ի վայր շցնուած, սիալ իմաստ են յայտնում, եւ նիսն էլ կրիստու է և նոյն սխալը եւ գաւերացնում: Խորենացին մինչեւ անգամ արքանի չի համար րում յանդիմանութեան մեր ազգի մեծերին եւ իշխաններին իրանց անհոգութեան եւ ծովաչքեան համար: Խոկ նիզն հակասակին է առավ: Խորենացին ասում է՝ «Ձի՞ արդեօք եւ մեղադրանթիւն մեր պահիսեացն ի ճահ պատահիցեւ, խոկ նիզն թարգմանում է՝ Ա-որդ որժանէ լուն որդեսն եւ Ե-որդ որժանէ լուն որդեսն: Խորենացին անօգաւու է Համարում յանդիմանել, խոկ նիզն օգտակար, ահա թէ ինչ տարբերութիւնն իմաստն է ի իմ իմ ասացարկած, այլ շատ պարզ եւ, որոշ, եւ եթիւ աւելացնութիւնը շեմ վերածած պարզ կանոնի, պատասխան այն է որ այս ձեւը աշխարհաբարութեմ էլ կարեթի է ասել առանց իմաստով իմանգարեսու:

Դարձեալ. «Ա.Ա. ինձ թուի . . . անսիրե-
լութիւն իմաստութեան եւ երգաբանաց բա-
նաւորաց » (Ա. Գև. Գ.) պյա վիզըն բառերը
եւ թարգմանած եմ ինչպէս օդապար երդուան։
Սորա մասին պյա միայն կ'ասեմ պյա տեղ՝ որ իր
փաստերը գոհացացի չեն եւ ոչ էլ բաւական
համոցել են։ Արդիշեաւու իր առաջարկածը,
այս է հասկանալ նոտութ կամ խնցուական երդուանը
(երգի գողծիք, երգիւներ, վիզապաններ) ինձ
տարօրինակ է թուում, որովհեաւու խորհնացին
նոյն զլսում գրաւագ գործերի մասին է խօսում
եւ ոչ եթէ առջեւնուի իւ երդուանը։

Գարձեալ. “Ոթ ի մոռացումն Կոցա զԱստուածդ ածէր անուն, կամ զնոյն ինքն արյ առ Կունն. (Բ. Գ. Դ.) Խօսքին մասին ասում է

“Խաօքին վերջին մասը թարգմանուած է պարզագէտ համար նշան նշան նորան . եւ իմ թարգմանութիւնն էլ մէջ բարելով (— “Եւ կամ մոռանային նոյն խնդնորան (Խոտուծուն) որց անունը դեռ եւս կար, (Աշում էին), —) մեղադրում է ինձ ասելով. “Բայց նա որ ի բաց թղողած բառի մը համար պահանջնող է, էլ ինքնին կը յաւելու դեռ եւս մակրացը. եւ աւելի լաւագոյն կը թարգմանէ “Կամ նոյն Այն որոյ անունն էր Ասուուն-: Պէտք էր գիտեցած ընկեր որ երբ մի գեղեալ բառ աւելացնում ենք ըստ յարմարութեան, պահանջուած մի բառ էլ պիտի աւելացնենք. իսկ այս տողը ես որիշ կերպ չեմ կարող հասկանալ եւ ոչ էլ աւելորդ բառ Կաւելացնեմ բաց ի վեցուած էական բայց:

Սորու նման եւ այս. “Թէպէտ ըստ մերում թարգմանութեան ոչ ուրիշ ի բնագրի գտանին (Ա. Գլ. Ե) խօսքը թարգմանուած է “Թէպէտ Ասուուածաշնչի թարգմանութեան մէջ ոչ մի տեղ չկայ. եւ ասում է “Իրաւամի կը քննադասէ այս հասուածի թարգմանութիւնը, ըստ որում բնագրի բառն անհետացած է. սակայն իւր թարգմանութիւնն էլ սիալ իմաստի մը կ'առաջնորդէ (“Թէպէտ եւ մեր թարգմանութեան նայելով”, բնագրին մէջ ոչ մի տեղ չգտնուիր,) եւ աւելի լաւագոյն կը թարգմանէ սյսէկն. “Թէպէտ մեր թարգմանութեան նման (ինչպէս որ կայ թարգմանութեամ մէջ) իւնագրին չգտնուիր բնա-. Եւ անձ բառը անշարժոր եմ տեսնուած այս տեղ, որոյինքան ըստ իր թարգմանութեան (“Թէպէտ մեր թարգմանութեան նման ի բնագրին չգտնուիր բնա. ”) Տեսնեւում է որ ոչ մեր Ասուուածաշնչի թարգմանութեան մէջ կայ եւ ոչ էլ բնագրում. այս անշարժութիւնը նիւն էլ հասկացած լինելով, անձ բառի բացարութիւնն է տաւած փակածի մէջ՝ բնակու որ կայ Ար Ասքինութիւնն մէջ: Արդ ինչ առաւելութիւն ունի իր թարգմանութիւնը, կարծում եմ թէ ոչինչ, մանաւանդ մասսամի էլ անհասկանալի: Իսկ բնագրուը ի՞նչ գործ ոնի թարգմանութեան մէջ, եւ լաւ դիմէ ուր ուրիշ եւ բնաւ տարրեր նշանակութիւն ունեցող բառեր են:

Համբարամյ մասին առուածը “Առ ի յոց ցանկականի մոլեկուլութեան, ի բանան որ վիմանէ (Վլրայէ), որպէս ի ասուութիւն շամըութեամբ վառեալ էր, (Ա. Գլ. Ձե) ես թարգմանած եմ” “Ար ցանկական մոլեկուլութեան մէջ, նա Արայի մասին խօսքը եղած միջոցներին վառում էր մոլի ցանկութեամբ, որպէս

թէ տեսնում էր նորան, Այս պարբերութեան մասին ասում է. “Քննագաւարը զարմանում է ի մէջ ինչու “առ ի յոյժ ցանկականի մոլեկուլութեան, բառութեան, բառելը թարգմանուած են՝ իւր ցանկուն անցնանիւնուած մէջ եւ ոչ նշնանիւնուց կամ մոլեկուլութեան համար է մէջ բառով էլ ասել, աւելորդ եւ անյարմար օրինակներ էլ առաջ է բերում: Իմ հակիմ պատասխան այս է: Գրաբարում էլ կայ այդ մէջ նախադրութիւնը, որ կարող էր գործածել խորինացին էլ եւ ասել նցին առզը է մէջ շանչունիւն նշնանիւնուած: բայց այսպէս չէ կանեցած ասել, այլ ասած է որ ի յոյժ ցանչուն ինչն նշնանիւնուած եւ եթէ չէ կամենում նկատ ասել այս երկու ասացուածքները մէջ եղած նորը զանագանութիւնը, գէթ մասգրի պարզ չէ աշաւղել, այլ թարգմանել նիւպէտ որ կայ: Սա կայն այս բառական չէ: Եցն պարբերութեան մէջ ասուած է նաև “Արպէտ ի ասեսութիւն շամշութեամբ վառեալ էր, Այս թարգմանուած է “Առուում էր մոլի ցանկութեամբ, որպէս թէ տեսնում էր նորան: Եւ նիւն ընդունում է այս թարգմանութիւնը, բայց չէ բացարարած՝ թէ ինչ կանոնով ի պեսունիւն բառը հասկանում է պեսուած էր: Մողորեցնողը որդիւ բառն է, որ աւելացրութեամբ է գործածուած, եւ եթէ այս աւելացրութիւնը միջից հանենք, որն որ նորենացը մէջ գործածական է, իմաստն էլ բորբոքին պարզաւմ է բառ այս: “Արպէտ համար ասաւածին մոլեկուլութիւնը, պայն խօսքով՝ որ նորա (Արայ) մասին լինում էին, շամշութեամբ վառուած էր նորան ասեսնելու: Ըստիրակ կամենում էր նորանելի Արային եւ ձեռք ձգել որպէտ զի իւր ցանկութիւնը կառաւուէ, եւ այս ցանկութիւնը առաջ էր եկած նորա մասին լսած խօսքերից, ուստի եւ շամշութեամբ վառուած էր նորան գարծում եմ: որ ի մասսի տրամաբանական կապն էլ այս է:

Բայց ասած է եւ այս. “այս մարով լաւագոյն պիտի լիներ ասել բնիւն կամ ի բանին եւ ոչ չ բան: Օշում է անշուշուն որ գրութեամբ նախընթաց երեսներում առաջ բերութիւնը (Ա. Գլ. Ձ.): “ի հէն եւ ի գաղթական փախտաւամի ամրանան, խօսք՝ հաւանած է իմ թարգմանութեան որ գործական հոլվով թարգմանուած էր առաջնութեամբ իւր ցանկութիւնուած: Արդ զարմանալի է թէ ինչ կամենով թշոյ տուած է այս պարբերութեան մէջ թարգմանել գործիական հոլվերով, եւ ինչ կանո-

Նով էլ այժմ թյլ չէ տալիս ի բանոն նախորդիւ
տրամադրեած թարգ մանեկ այս ի օրուերած, որն որ ի-
մասուն է պահանջում:

կը տեսնէք՝ որ նշանակութիւնը նցյու տողերին
մէջ է Պատճառ նշանակում է այս տեղ այն
հշմարիս իրողութիւնը կամ առիթը, որ հիմք է
եղած առասպես ստեղծելու. եւ Խորենացին
հանդիբէց Պատճառաս ասելով՝ ակնարկում է այս
միեւնուն հշմարիս իրողութիւնն կամ առիթը, եւ
ոչ ըստ իր կարծեաց խորառուք (առասպեկ) կամ
միտ գնել նոց սևի իօնիքին ԱՅ. որ յետոյ
պարզում է ասելով՝ որք զշմարութիւն իրացն
պաշտամարտը յինքեանու ունին թարգմանեալու.
այսինքն Յունաց առասպեկներին մէջ կար հշմար-
ութիւնն, այն է մի ստոց իրողութիւն, զար-
դարուած պայմանաբար. իսկ խորառուք կառը բո-
ւըրովին այլ նշանակութիւն սևի եւ չէ փոխա-
նակութերք պատճառ բառին: Աւստի պատճառ-
ուու պէտք է թարգմանել նշոյնութեամբ Պատ-
ճառագութեամբ:

Առաջնի Տիգրանաց մասն ասում է (Ա. Ա. Դ.): «Զայտ եւ որ . . . Թաղերեկ ծայրի հերթակ, և Ամասն ասում է քննադարար թէ «աղերեկ» բարու ուժեառ հնատառ կ'ուզէ Հատկանալը ղրդովնեւի անդ միայն բնակչութեանց պիրաց կը խօսուի, եւ ոչ մնաւ արուեստական»: Ծայերելք ասակայն թէ բնականնէն աւ Տիգրանաց մազերը կնայուն գանդուր ըլլալ: Ն. թէ բնակնեւ աւ Տիգրան գանգրահէր էր, ինչպէս կարծում է, Խորենացին իւր գրքածական բառովը կ'ասէր աշխատահոր, ինչպէս ասած է՝ «Այս, ասէ, Հայկ գեղապատշաճ եւ անձնաց քաջագանդուր, խայտակն եւ Հաստարապուկ»: (Ա. Գ. Ժ.): «Կսա ուշիմ եւ իսչեմ սկսայի, քաշագանդուր եւ խայտակն» (Ա. Գ. Ժ. Ժ.): Արդ հնալու պայ մի եւ նոյն բառով ասելու փախանկած է «աղերեկ ծայրի հերթաց», ուրեմն հետեւում է որ պայ երկու բառերը ասպրեր են նշանակութիւնիմ միմանցից:

Այս քննադատեալ Համարուած պարբերութիւններից յետոյ առաջ է քննիչը բերում գողթան հերկ սրից եւ այս տողինքը (Ա. Գ. Լ.) Այս եւ անհնայ, ասեն, Սամինիկ պահանձն անհնան եւ այլ թ. եւ առօս է. «Քննադատաց Համարուած է» թէ այս երգին մէջ յիշուածները բայց են, որդու Սամինիկ կը ցանկայ ու տակել Արգաւաւանց բլուրներն, սակայն այլարանութիւնը ընթացիկ տպապակն իմաստի մը կը վերածէ այս հատուածի նշանակութիւնը: Այս հատուածի մէջ ես շեմ նկատում այն այլարանութիւնը, որն որ երեւում է Գողթան երգի միւս հատուածների մէջ. եւ ըստ իմկարծեաց միայն այս միաբն է յայտնեած՝ որ Սամինիկ հնգաւու եւ սրանզ Արգաւանց ընակութեան վայրեան եր արագաւուած: Կարծուած եմ՝ որ այս տղայական չէ: Այսպէս նաեւ ասած եմ՝ որ է բոլոնց պէտք է հասկնալ ի բարձաց, եւ այս առիթով էլ յիշած եմ որ հոգեր, բնայից, նույն բարդութեան մէջ պահպանած են իրանց ամբողջութիւնը, որինակ իշեցւաբեր, նաև բարեխոյշ, եւ բոլը կը խոսորի նաեւ յասմ, եւ կայ բայց առանձնահարուցի, բարյանադրտիչն: Այս տղերը մէջ բերեալ քննիչը աւելացնում է. «բայց կը սուսանա թէ կայ մասնաւու ի նույն բառէ: Բայց ուսափի գիտենիք այդ բառի ուղղ սուսպարանութիւնը եւ ինչ հիմնա վերայ Համարուած է թէ մարդու բառէ բարդուած է: Մեզանից աւելի հմտուայիկանները ասարկուած՝ որոշ բան չեն կարողացած ասել այս բառի բարդութեան մասին, եւ այսպէս էլ աւելուած, որ առօս է կամ մասնաւու ըստ արագազեան քառարանում:

Ճառակը է մանուսիք բարից, կամ ճառագայթը է մանչ
բառեւ:

Գողթան երգերի տաղաւախկան կանոն-
ները հետաքրքրութիւն չեն պատճառած քննի-
չնեն. յստ ունի՞մ որ շուտով կը տպագրուի այս
մասը և այն ժամանակ կը լսենք ուրիշ բանա-
սէկների հարծիւն էլ:

Վաղարշապատ, 10 Փետր. 1893:

ՄԱՐՏԻՆ ՊԱԼԵԱՆ

— 1 —

Դպրոցներն իրենց բազմապատճիկ օգուտ-
ներէն դիմուլվ՝ մարդկութեան սերմարան ա-
ռուանեցին մանկավարժ մատենագիրք ։ Սակայն
այդ օգուտները սահմանափակ ժամանակի մէջ
կ'ամփոփուէին՝ եթէ դիմուական աշխարհը չկա-
ռուցանէր ուրիշ այնպիսի հաստատութիւններ
այ, որով պար օրս դպրոցաց շարունակութիւնը
կը համարուի իրաւակը : Այս կարգի հաստա-
տութիւններ են լատինադպրան, թանգարան,
ընթերցարան (cabinet de lecture) եւ այլն :
Դպրոցաց մէջ մանկութիւնը քրասամբը կը սեր-
մանէ . սիէ այս հաստատութեանց մէջ հասուն
մարդկութիւնը ցծութեամբ կը հնաէ : Ասուի
առաջիններն եթէ մարդկութեան սերմարան
են, երկրորդներն ալ դիմութեանց եւ ա-
ռուեսանց շտամպան են խիստէն : Բայց որքափ
սակալամիւթիւններն ի մեջ :

Ջմիւլնից հայ Հասարակութիւնը՝ թէեւ չունի հարաւաս Մատենագրաքան եւ ճիպ Թանգարան Յցնին նման, որուն հետա տուն առ տուն կը նստի, սակայն կընայ պարձիլ ազգին եւ բնակակից օտարաց առջեւ իր հայ Ընկերությունիվ, որ բաւական տարիներու հոսանաց գէմ կանգուն կցող Հաստատութիւն մին է, Հաստատութիւն մը, որ նոր տարւոյն (1894) հետ ինքն ալ կը թէւակիմի իր 25ամայ յորդեմնին տարեգարձը: Այս առիթի աւելի եւս ազգին մատարիթեանն արժանի է Հաստատութիւնս, որ ոչ միայն այս քառարդ դարաւ շընանը կատարած է անընդհատ եւ սերտիկնապէս, այլ եւ երիցութեան պարագաներն այ իրենն է իր նմանեաց մէջ: Խոր Հաստա-

* Կը սպասներ այս հրատարակութեան՝ որ կը յուսանք աւելի շաշդրութամբ գրութի կույսա քան ինչ որ կնայամք յուսա յօդամին այլեւել լեզուաննան ան մասաննաննակն իւ բանափրական տնտեւթիւններն ասանաւում:

մար՝ ըստ բառականի շահաւոր եւ հետաքրքրական է այս աթիւն ի մերձութառ դիմուլ եւ դիմուլ տալ հաստատութեան պատմութան ակիզըն ու ներկան, որու փոքր ի շատէ կրնոց գուշակուի նաեւ ապագան:

Զիւլունից գիտական գասակարդ էն ու-
մակը, որոնք յաճանի Խելքոպա շրիկլով՝ ժողովր-
դոց ընթերցանութեան օգտան զգալապէս շօ-
շափեցն, հայ Հասարակութեան մէջ ուսումն ու
ընթերցանութիւն արծարծելու գեղեցիկ գա-
զափառն յղացն: Ասոր Հանոնելու Համար՝ ժա-
մանակի ու պարագա այլ իբրևն աշակեց գտնելով՝
1869ին հայ Ընթերցանու անուամբ Հասարակու-
թիւնն մը կամացն ին, որոն նախատին որչէցին
Սպագնին մէջ աւսունչն եւ ընթերցանութիւն
արածածել՝ ըստ իբրևն յատուի արձանագրու-
թեանն, որով շատ բան տեղեկացանք: Այս
պատճեար գաղափարն յղացն եւ իրականա-
ցացին Գ. Յ. Բաբազեան, Գ. Կոստանեան, Գ.
Էսայեան, Ազաթոն, Տր. Մարկոսով եւ Ավազ-
լեան, որոնք ցարդ Ընթերցանան Հիմունիքին կը
կոչուին արծանապէս:

Ձմիւնից հայ ժողովրդն ուրախութեամբ ողունեց, այս նորակազմ հաստառութիւնը, ուր գունդագունդ կը յաճախէր իրեւ մաւոր կրթութեան մշակման վայր մը: Այս ժամանակներու էր որ Եթ. Մամուլքեան ու Գ. Զիննիկիրս մարտութեան անդամ նշանակուեցան: Սակայն նշակէս ամեն նորոց ձեռնարկութեանց՝ Նյուպէն այս հաստատութեան ալ սկիզբ բաղկացած զանազն դժուարութեանց, զոր յարացին նյուն հսկ տոմհային թերթերը, որոնք Տեռութեան սկսան դէմ գրել առանց հաստատութեանն էութիւնն ու նպատակի ընթանելու: Բայց Մամուլքեանն ի Մոռ-ի թերթին (1870—1871) ցուցուց թէ այս հաստատութիւնն ստուգի գեղեցիկ եւ օգտակար գաղափարի մը ծնունդն է, որուն զարգացուեն ու Ձմիւնից հայ հասարակութեան ընթերցակիրութիւնը ձեռն ի ձեռն պիտի ընթանան: Հիմադիրք նիւթապէս եւ գիտականորուն ազդեցիկ անձնիք իրենց շուրջ ուղղված քամունից հայ ժողովրդեան նշանառուներէն շատերը, կազմելով վարչական ժողով մը որ ամէն շարաթ կը գումարուէր պին նորացէն հաստատութեան տեւական պոլութիւն տալու հի առաջանիւթեան:

³ Անոր Համբար՝ առաջի մեր չնորհակալութիւնը ի՛
յացանենք արդի Ապրանութեան զաւ։ Անգամնց, որուր ո՛չ
միայն Տարբարակար մեղի կարեւոր տէղեւնի թիւններ հա-
րգեցինք, այլ և Հաւանեցան որ արձանագրութիւններն
աւ ալքէ անցունենք։